



ՄԵԼԳՈՆԵԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆ, Նիկոախա. 1926

**ՄԵՐ ԿՐԹԱԿԱՆ ՓԱՌԱԽՈՐ ԿԵԴՐՈՆՆԵՐԵՆ
ՄԵԼԳՈՆԵԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆ (ՄԿՀ)**
1926-2005

Մհաւասիկ կրթական փայլուն անցեալ ունեցած հաստատութիւն մը եւս, որուն մասին անցեալ ժամանակով սկսած ենք խօսիլ, թէեւ տակալին չենք ուզեր հաշտովի մեզի պարտադրուած իրականութեան հետ եւ ընդունիլ տխուր փաստը Հաստատութեան փակումին միշտ յուսալով եւ լաւատես ըլլալով թէ հայ ժողովուրդը եւ իր աշխարհիկ ու հոգեւոր դեկազարութիւնը խնձրի կու գան ու կը շտկեն կատարուած սխալը:

Տխուր փաստը այն է որ 80 տարի հայ դպրութեան սպասարկած այս կրթական վառարանը ինչ ինչ պատճառներով կը փակուէր եւ հանրութիւնը, սրտցաւ մտաւուականութիւնը, հարիւրաւոր շրջանաւարտներն ու իրենց յետնորդները կը մատնէր շուարումի ու զայրոյրի: Տրուած պատճառներն ու պատճառարանութիւնները բազմահարիւր հայերու համար մինչեւ օրս շատ հեռու են համոզի ըլլալէ:

Այսօր հայ որբերու, 1500 շրջանաւարտներու եւ թերաւարտներու ուրուականները կը շրջին մաշտոցապարզեն այս հաստատութեան շենքերուն, կացարաններուն, դասարաններուն, որբերու կողմէ տնկուած պորտակներուն և Մելգոնեան բարերար եղբայրներու դաճրանին շուրջ:

«Ինչո՞ւ», կը շշնչան եղբեւանիներու պուրակներուն սաղարթախիտ տերեւները, «ո՞ւր են մեր շուրերուն կարօս սանսանուիհները», կը հծծեն անոնք:

Կեսարիայի ծնունդ, նախակրթարան մը շաւարտած Գրիգոր եւ Կարապետ Մելգոն-

եան եղբայրները հազի կրնային հայերէն խօսիլ եւ իրենց անուն-մականունը հայերէնով ստորագրել եւ կամ թէ հասկնալ Կեսարիայի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ կամ Ս. Աստուածածին եկեղեցիներու մէջ մատուցուած գրաքար պատարագները, բայց անոնք կը հաւատային Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցւոյ ու Հայ դպրոցի առաքելութեան: Եւ այսպէս, ծխախոտի մանրավաճառութեամբ օրուան ապրուստը հանող եղբայրները կը նետուին գործի ասպարեզ՝ իրենց երազը վառ պահենով իրենց սիրտերուն մէջ: Բախտը կը ժապտի, կը սորվին առեւտուրի կանոնները եւ երեկուան Կեսարիոյ փողոցներուն մէջ «Քիրին» ծախող երիտասարդները կը մեկնին Գափիրէ: Նախ կը հիմնեն ծխախոտի ներածնան փոքրիկ առեւտրական կեղրոն մը: Առաջին համաշխարհային Պատերազմի պատճառով իրենց ներածած ապրանքին զինը կը հարիւրապատկուի:

Մելգոնեան եղբայրները բազմամիլիոնատէր են յաջորդ օրը:

Գրիգոր աղան (այսպէս կը կոչէին մեծ եղբայրը) շուտ կը հեռանայ այս աշխարհէն: Առեւտրական գործը կը շարունակէ եւ օր ըստ օրէ աւելի կը զարգացնէ կրտսեր եղբայրը՝ Կարապետ աղան: Երկուրն ալ չէին ամունացած: Վրայ կը հասնի Ցեղասպանութիւնը: Ցնցուած է Կարապետ Մելգոնեանը եւ սակայն, հակառակ իր յառաջացած տարիքին կ'որոշէ քաշովի ասպարեզէն եւ իրենց կրտսեկած ամքող նիրական հարստութիւնը նույիրել ԱԶԳԱՅԻՆ ՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՄ՝ Պոլսոյ Պատրիարքութեան, Երուսաղէմի

Երեւանի Պետական Համալսարանին, Գահիքի մէջ հիմնուելիք Մելգոնեան նախակրթարանին, իսկ առիւծի բաժինը՝ Ցեղասպանութեան որբերու համար կառուցուելիք որբանոց-կրթական հաստատութեան: Գյուստը կուտակարար կը նշանակուի Հայկական Բարեգործական Ընդհանուր Սիոնիքնը (Ատենապետ՝ Պողոս Նուապար Փաշա):

Եւ այսպէս 1923-ին Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիա քաղաքէն քանի մը ըլմ. արեւելք գտնուող Ծաղկաբլուր կոչուած եւ բարայրներով «հարուստ» տարածքին մէջ հսկայական կալուած մը կը գնուի ու կը կատարուի հիմնարկեք: 1926-ին (90 տարի առաջ) իր դրուելու կը քանայ ՄԵԼԳՈՆԵԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆԸ:

Մելգոնեան վարժարանը լոկ որբանոց կամ դպրոց մը ըլլալ շատ աւելի բարձր ու վեհ հաստատութիւն մը դարձաւ, որոն շնորհի իր պանծալի անոնք ուսկեայ տառերով արձանագրուած պիտի մնայ հայ մշակոյրի մատեանին մէջ:



Մելգոնեան եղայրներու դամբանը բակին մէջ

Առաջին տասնամեակին որբանոց-կրթարան մըն էր, որ կը սորվեցնէին նաև արհեստներ: Այս շրջանի աշակերտներէն (սաներէն) շատեր տակաւին նախքան Բ. Պատերազմը ներգաղթեցին հայրենիք եւ իրենց ունակութիւնները ի սպաս դրին վերականգնուող հայրենիքի զարգացման գործին: 1930-ական բուհականներուն, յայտնի մասնավարդ Պողոս Գէորգեանի ջանքերով հիմնուեցաւ նաև մանկավարժանոցը, որմէ շրջանաւարտ ելած երիտասարդներն ու երիտասարդուհիները ծունեցան ուսուցչական ասպարեզին Սիօնի Արեւելքն մինչեւ Հայաստան, Յունաստան և Արեւելեան Երոպա: Նուիրեալ ուսուցիչներու մէջ կը գտնուեին այնպիսի տիտաններ ինչպէս Յակոբ Օշական, բանաստեղծ Վահե-Վահեան, երաժշտագէտ ու խմբավար Բարսեղ Կանաչեան, Վահան Պէտելեան, Վահան Թերեւեան:

Մանկավարժներու այս հունձը տուաւերազուած պտուղները թէ՝ հայրենիքի և թէ՝ սփիտքի ամրող տարածքին: Մելգոնեան Կրթական Հաստատութիւն յաճախելը դարձեր էր առանձնաշնորհում մը:

Արժէ յիշել քանի մը մանրամասնութիւններ ՄԿՀ-ի առաջին երեսուն տարիներու մասին:

ա.- Առաջին որբերը տնկեցին երկու պուրակներ՝ մին աղջկանց շնորհին, միսր տղոց շնորհին դիմաց: (Մինչեւ օրս կը գոյատենէն)

բ.- Սան-սանութիւնները ծրիավարժ էին, իսկ աարտելէ եւր անոնք նախքան իրենց նշանակուած տեղերը կամ ծննդավայրները մեկնիլը, կը ստանային գրպանի ծախս, հագուստ և ճանապարհածախս:

գ.- ՄԿՀ-ը ուներ Կիպրոսի ամենէն կազմակերպուած ու զնահատուած փողերախումբը, իսկ Հաստատութեան մարզիկները ոչ միայն հայութեան, այլև Կիպրոսի հիւրընկալ ժողովուրդի հայրատութիւնն էին:

դ.- Այս Հաստատութեան բազմանդամ արի-արենուշական շարժումը լաւագոյններէն մէկն էր Կիպրոսի տարածքին եւ արժանացած էր Անգլիական Հոգատարութեան ու Կիպրոսի ժողովուրդին բարձր զնահատանքներուն:

ե.- ՄԿՀ-ն ուներ իր սեփական տպարանը, մերենաներն ու տառերը, որոնց շնորհի սաները կը հրատարակեին թերը և գիրք՝ Սեղրակ Կեպէնեանի հսկողութեամբ եւ առաջնորդութեամբ:

զ.- Հաստատութեան Մատենադարանը շուրջ 20.000 գիրքերով ու արժեքատոր այլ հրատարակութիւններով պարծանըն էր հայութեան:

Երկորդ Համաշխարհային Պատերազմն էւր մեծ թիտվ երիտասարդ Մելգոնեանցիներ ներգաղթեցին հայրենիք եւ իրենց աւանող թերին մեր հայրենիքին մշակութային ու գիտական վերելիքն՝ որպէս գրողներ, բարգմանիներ, գիտական աշխատողներ, երաժշտներ, արտեստագէտներ ու երաշրժագէտներ: ՄԿՀ-ի սաներէն եղած է յայտնի նկարիչ Յակոբ Յակոբեանը, հայկական հոգեւոր երաժշտութեան մեծ մասնագէտ Նիկոլայոս Թահմիզեանը, գրող, բարգմանիչ ու արտեստարան Կարպիս Սուրենեանը (Սարկաւագեան), գրող Գրիգոր Քէշիշեանը, Շաքէ Վարսեանը («Հայրենիքի Զայն» թերքի խմբ. կազմի անդամ, լրագրող), բանաստեղծ Կայծակ Լէփէնեանը և ուրիշներ:

1950-ական բուհականներու սերունդներուն կրթական եւ ուսման պահանջներուն փոփոխութեան պատճառով ՄԿՀ-ն պէտք է

քայլ պահեր նոր ժամանակներու պահանջներուն իւս: Հետեւարար ՄԿՀ-ն զարկ տուա հայեցի կրթութեան ու դաստիարակութեան զուգահեռ անգիյական G.C.E. քննութիւններու պատրաստութեան: ՄԿՀ-ն շուտով փայլեցաւ նաև այս ծրագրին մէջ՝ արձանագրելով նախանձելի յաջողութիւններ, որոնց շնորհի 50-էն ետքի շրջանաւարտները յաջողութեամբ կ'ընդունուին: Անգլիոյ, ԱՄՆ-ի, Պէյրութի Ամերիկեան եւ Հայկագեան համալսարանները:

Եթու-ցեղասպանութեան շրջանին ՄԿՀ-ն տուա փաղանգ մը մտաւորականներու եւ ազգային-հրապարակային դէմքերու: Պարզապես դոյզն զաղափար տուած ըլլալու համար տանը քանի մը երախտաւորներու անունները՝
- Սմբատ Տերյանեան (Տէվէրեան), ազգային-հասարական գործիչ եւ քանաստեղծ
- Երաժիշտ-խմբավար Սեպոն Արզարեան, Կիարոսի Հայկական ժամի իիմնադիրներէն եւ առաջին խօսնակ, հոչակաւոր «Գոհար» երգչախումբի խմբավար

- Պատմաբան Ազափի Նասիպեան
- Երկարամեայ ուսուցչուի եւ տնօրէնուի Սոսի Պետիկեան
- Բարս Թուղլաճնեան, Պոլիս, արուեստի պատմաբան
- Երուանդ Ակիշեան, երկարամեայ ուսուցիչ եւ տնօրէն
- Անդրանիկ Փոլատեան, գրող եւ խմբագիր
- Նուապար Ակիշեան, գիտնական, գրող
- Վարդան Թաշճնեան, երկարամեայ ուսուցիչ, տնօրէն եւ նկարիչ...

Ու տակալին կարելի է երկարել այս շարքը, իսկ եթէ անոնց վրայ աւելցնենք Մելգոննեանցի յաջողած այլ արուեստագետներու, գործարարներու, ճարտարագէտներու, ուսուցիչներու եւ բժիշկներու անունները՝ մեր սինակները թիշ կու զան:

Շահաւասիկ այսպիսի ՓԱՌ-ԱՌՈՐ կրթական հաստատութիւն մըն էր, զոր կը փակէր իր հովանաւոր կազմակերպութիւնը՝ մինչեւ օրս չտալով համոզիշ բացատրութիւն: Կը մնայ ենթադրել թէ ովկիանոսի միւս ափը նստող դեկավարները ամէն ինչ կը չափեն ու կը զնահատեն Wall Street-եան հոգեքանութեամբ:

Ափսո՞ս:

Կ'արժէ քանի մը խօսրով անդրադառնալ նաև Մելգոննեան Կրթական Հաստատութիւն եւ Երուասադէմ յարաբերութիւններուն:

Տակալին իիմնադրութեան իսկ օրերէն թէ Միարանութեան եւ թէ ՄԿՀ-ի վրայէն չէ

պակասած Կարասէտ Մելգոննեանի եւ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան հովանաւորութիւնը: Պաղեստինէն ու Յորդանանէն բազմաթիւ սան-սանութիւններ իրենց երկրորդական ուսումը ստացած են այս վարժարանին մէջ եւ կամ Ժառանգաւորաց, Թարգմանչաց ու Մելգոննեան վարժարանները ունեցած են միեւնոյն տիտան ուսուցիչները, ինչպէս Յակոբ Օշական, Ներսէս Թամամեան (Ն. Կատար): ՄԿՀ-ի մէջ ուսում ստացած են Պետրոս Լէփէճեան, Հրանդ Նազգաշեան, Արա Գալայճեան, այստեղ դասաւանդած է ՄԿՀ-ի ամենէն սիրուած ուսուցիչներէն Սաղմահայ գրող, բանաստեղծ (յետազային Կիլպէնկեան Հաստատութեան Հայկական Բաժնի վարիչ) Վահրամ Մավեան, այս վարժարանէն շրջանաւարտ ելած է Ամմանի երկարամեայ ուսուցիչ Զգրզգեան, Երուասադէմն Նազարե Չափատարեան եւ ուրիշներ:

Այս տարի 90-ամեակն է այս փառաւոր լոյի տաճար Հաստատութեան: Վարժարանի երախտագէտ շրջանաւարտները կը պատրաստուին մեծ շուրջով նշել իրենց երկրորդ տաճ՝ Մելգոննեան Կրթական Հաստատութեան տարեղարձը, որուն համար կազմակերպած են ուխտագնացութիւնն որ դէպի Կիպրոս: Մեզի կը մնայ որպէս հայ մտաւորական, որպէս Մաշտոցին զինուորագրուած հայոց լեզուի, հայ գրականութեան, պատմութեան, ու մշակույթի ուսուցիչ, յաջողութիւն մարդել եւ ակնդէտ սպասել որ «արքանուէր ու թանկագին» վարժարանը կրկին իր լրտերը բանայ իրեն այնքան պէտք ունեցող Միջին Արեւելի հայ ուսումնատենչ պարման-պարմանուիթերուն առջեւ:

Դոկտ. Մինաս Գոճայեան
ՄԿՀ-ի ուսուցիչ, 1978-1991)



Մելգոննեան Կրթ. Հաստատութեան գլխաւոր շենքերը